


891.99 Կ.7



ANAHIT, REVUE ARMÉNIENNE TRIMESTRIELLE

Թ. ՏԱՐԻ ԹԻՒ 5-6

ՆՈՐ ՇՐՋԱՆ

ՍԵՊՏ. - ԳԵԿՏԵՄԲԵՐ 1938

ՄԵԾ ՎԵՇ ՄԸ ՀԱՅՐ ՍՈՒՐԲԻ ԽՈՒՑԻՆ ՄԵԶ

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ԹՈՐԴՈՄ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
Օրդիքարար

Ա Ն Չ Ի Ն Ք (Թէեւ ոչ թառերախաղ)

ԳԻՎԱԿ Ծ. ՎԱՐԴԱՊԵՏ ԲՁՆՈՒՆԵԱՑ , բանրեր հայ երկիրներու . Հո...
գեւոր գոյանորդ Հայրիկե ի Հայս . Հայրենաշունչ յուղիչ ու Հօր քարոզիչ :
ԱՐԱՄԱՅԻՍ , նորագիր յեղափոխական մը , ուուզեղային , ինտէլիքեն :
ԱՌԱՔԵԼ ՊԱԼՏԱՍՍԱՐԵԽԱՆ , նախկին աադ ուսուցիչ մը . բարձր հեղի-
նակութիւն հայակիտական ճիշերու մէջ . մեծահաչակ , ծանրախուս հրապարակադիր :
ՄԱՐՈՒՔԵ , մոլեռանդ եկեղեցակը մը . Փանաթիկոս ու կրքոտ :
ՆՊՈ , հեզ ու պարզուկ Մշեցի մը , նորահասակ :

Տեսարանը՝ Պոլիս , Օրթաքչոյի երիցառան մէջ , վարդապետին խուցը :

Ժամանակը . — «Յամի Տեան ԲԵԺԴԻ եւ ի պատրիարքութեան . . .»

Կը կռաչէք որ այս չափերուներուն մէջ հինգած պատմութեան մը սպառնալիքը կայ :
Բայց պատմութիւնը նշմարիտ է , ու եղօն պիտի երդուուր ձնդի՝ որ իր խօսքերը , անոր
վերջաւորութեան մէջ , կատարեալ հաւատար մութեամբ արձանագրուած են (ինչպէս եւ
անջնջալիօրէն դրոշմուած հեղինակին սրտին մէջ) :

Գիսակ վարդապետը սրտմտած մէկդի զըրաւ ձեռքի լրագիրը, գլուխի տրտմութեամբ ծոեց ապա իր կուրծքին գրայ: Խլրտում միշտ ու նոր գայթակղութեամսեր եկեղեցիներու չուրջ, ու այս անգամ ծեծկուոք ու սրբապրդ-ծութիւն մը նոյն իսկ՝ Ս. Կարապետի մէջ, իւսկիւսուր:

«Բացի-ծոցից գրգուէ հարցն էր որ կը շարունակէր խառնակծել, առելի սատիկ քան երեք, Պոլոյ հայ ժողովուրդը, եւ որ կ'եղանց՝ արեամբ պիտի ներկէր, աաշ'զ, Ս. Ստեփանոսի գաւիթը, իսդիր...

Ինչպէ՞ս Ազգային իշխանութեանց լոկ բարոյական ուժը պիտի զօրէր արդիւկու հետ կուսակցաւանները իսօնելէ, ճառասիէ եկեղեցիներու մէջ, սա պարուակով թէ՝ «աշխարհական» էին անսուր: Թալային Խորհուրդները, հոս ու հոն, փորձեր էին փակէլ սատարենիրու դռները ամբոխալաններու դէմ: Բայց «տոկերը» զրոն կուսային ահա, ու բռնութեամբ ներս կը խուժէին եկեղեցիներէն, ու երէկ ալ՝ ժպըրհէ՛ր էին, սրբապիղծները, — կարդացէ՛ր էր վարդապետը քիչ առաջ, — աղեկ մը նասեցը-նել ։ Աևան գրայ, իբր ցոյց, — ո՞հ, ո՞ր քան հրէշալին, — իշխանութեանց խաւարամը-սութեանը դէմ:

Վասպուրականի մէջ ալ, անշուշտ, ուրիշ նոր հասեր էր Պոլիս, Պիհակ վարդապետը սոսկումով ու մէծ շատումով գիտեր էր հակակիր ու հակալրօն շարժում մը՝ որ ծայր առւեր էր հոն կուսակցականներու դրդումով: Իշխանը կ'իշխէ Աղթամար ու Կոմը... Արշականն հայց ան յուսացեր էր որ՝ մայրաքաղաք գոնէ զերե էր գաաաներու պատուացող քաղցկեզէն, մինչ հոս ալ՝ զարհուուած ականակն կ'ըլլար ինք, ահա, անասիլ ամբարդութեան մը նելայիշէ մէկ դէպէին:

* *

Բզնունեաց Գիսակ Մ. Վարդապետ, Հըռա-չականուն հեղինակ «Բոյր ու Հրապոյր» Փոլ-քըրական սիրալի երկին, Բագրեանէն էր. իր աչքերը Հայութեան որբանին մէջ բացած թունեց Հայրեանակը՝ սկզմ առեր էր ան ապային ծառայութեան համազեսա կրելու պէս, ու ձեռնասուն Հայրիկի, հողհկից իր Մէծ Ու-

սուցչին՝ մունետիկ մըն ալ ինքն էր եղած հայ երկրին, երկրորդ պատղամաւրը Հայ Տառապանցին. Հայաստան կը բուրէր իր բուրը էութիւնը Գաւառուներու մէջ շարունակ առաջորդ՝ վարդապետը Պոլիս կուլար ա'յն ատեն միայն երբ գան զանգատ մը ուաննար, տեղական իշխանութեանց դէմ, Պատրիարքարան յայտնեած էր, եւ կամ կեղծոնական կառավարութիւրը Դ. ինք պահանջէր այս վախճածելից առաջնորդին հեռացումը իր թեմէն:

Ու այն ասեն սրտաշարժ էր տեսնել Գիսակ վարդապետը Պոլոյ մէջ, արմատավիլ ու պահուստ, սրտարեկ, այրի՛ կարծես Հայրենիքն շրջելով հոս, թափառայած, քարոզէրու թաղէ թաղ, փակելին ու սպեմը Հայաստանի արևոն՝ գունաթափ, երկիր փոշին իր հողաթափներուն վրայ, ու Արարատի գոլորշէն բակ մը բուրը-ուած կարծես իր գլխուն չուրջ:

Այս անգամ քարոզէ կարգէր էին զինք Օրթաքէօյի եկեղեցին:

* *

— Եղո՛, ձայնեց հայր Սուրբը, կանչէլով սպասաւորը, իր սենեկին կից նցիկէ մը: Նորահանակ կորիք Մշշէր մը, արախին դլուխը, երեւցաւ դրան սեմին վրայ, հեղ ու պատկառու:

— Հրամամի, հայր Սուրբ:

— Եղօ, հիմուն հիմա կուգան, երբ սուրբ թերես՝ առաջ անո՞նց հրամաննես, վերջն ինծի. սիալ արացիր անցեալ օր...

— Շատ լաւ, պատասխանեց Եղօն, զինքակալ ու շիկնուու:

Եղօն ուր եկեր էր զաւառէն ու մինչեւ որ դորդ մը ճարթէն իրեն՝ ան կը մնար իր հօբեդորը, ժամկուն մօտ, ու առժամարտ կը ծառայէր քարոզիչին:

— Հայր Սուրբ, սուրբ քիչ է մնացե. երթամ առնե՞մ:

Հայր Սուրբը պատին ժամացոյցը նայեցաւ ու ըստ:

— Այլո՛, տղա՛յ, գնա՛ շուտով, ժամանակ է, չեն ուշանաւ:

— Այլո՛, տղա՛յ, գնա՛ շուտով, ժամանակ է, ինքիւսնան այն պահն էր՝ ուր թաղին ծահօթ մասուրականներն ու ազգաէրները, ու նաև քանի մը գործէները, իրենց զրադումնե-

րէն տուն դառնալէ առաջ, կուգային սիրո՞ «ողջոյն մը ըսելու փրենց» Հայր Սուրբին, ու կր բոլորուէին իր շուրջ՝ քիչ մը հայրենիք շնչէլու իրմով, ու մանաւանդ խօսակցէլու, ոգեւորութիւնմբ, ազգային բոլոր էական ու այժմէական ինդիրներու վրայ:

Տարակյա չկար որ, այսօր, իրենց օրակարին առաջին ու վերջին, միա՞կ հարցը իւսակեարի ահւատը գայթակութիւնը պեսի ըլլար:

**

— Մտէ՞ք.

Ներս մտաւ երիտասարդ մը այծեմօրուս որուն նիշնարուկ ու գալկոս զէմքին վրայ աշքերը հրուտ ցուրով մը կը չողզային, երկու մակրիկ լուսարձակներու պէս: Պահկակաղզ էր ու արյաց ջղուտ, ներքին տարածէւ ուժով մը կենաւիր ու պիրկ. «Ճարմին» լարծեա պատրուակ' կը գորի հոգիներու վորիկ հոգիներու:

Արամալին էր իր անոնց, ու հայր Սուրբը միայն գիտէ՞ր՝ որ նորագիր յեղափոխական մըն էր, Համազարկ կուսակցութենէն: «Աւղեղային», գրադէտ, աւելի ինքէլիկենդ քան աքջիայի մարդ, գանզի քաղքնի, ան խորասուղուած էր միւտ, մանսոնարազւ, յեղափոխական գըրականութեան մէջ, ու կուգար յաճախ հայր Սուրբին, թարգմանելու համար Տէյլը նիսոսի վերջին յօդուածները հայկական հարցի մասին, ու տալու նաեւ գաղանի կուսակցութեւ: ուկան Ահազանգը որ կը հրատաղակուէր Լուգանի մէջ:

Հայր Սուրբը թէեւ յոյժ մտահոգ, գաւառուներուն համար, կուսակցական արկածախընդուրմիններէն, բայց ինք առ ի միէ մըրուստ ու պատաստենչ, սրտի խորէն կը սիրէր այս պոտեղի տղան որ իրեն պէս պատրաստ էր գոհուիլ հայրենիքին համար զոր չէր տեսած: Ի փոխարքէն՝ Արամալին ալ հմայուած ըլլաւ կը թուէր այս վարդապետէն որ՝ «աննիրելիորեն ուշիմ էր, որ իր քրանցքներուն տակ չէ, մը Հայաստան կը բերէր Պոլսի, և որուն մինկ բարբառն իսկ կը յուզէր իր սիրաց, հոգուերդութիւնն մը պէս», ինչպէս կ'որէր ինք:

Երբ Արամալին ներս մտաւ՝ Հայր Սուրբին աջը առնելով բառ անոր խորհրդաւոր ուրախութեամբ:

— Հայր Սուրբը, այսօր շատ բան ունիմ թարգմանելու ձեզի...

— Որդեա՞կ, պատասխանեց Հայր Սուրբը, տրամադէմ, գու կը կարծես որ ես այսօր սի՞րու ունեմ այդ բաներ լսելու. դա ի՞նչ անլուր խաղութիւն ի՞նչն էս ասուելիք սրբապղծութիւն երէկ... Սուրբը Կարապետի մէջ... Ես ինձ հիւանդ կը զգամ այսօր...

Արամալին կը սպասէր անշուշտ այս ելոյթին. ուստի և վրայ բերաւ իւկոյն:

— Եսան իրաւունք ունիք, Հայր Սուրբը, շատ իրառնաք, կոպիտ, անճոռնի, զղուելի՛ է պատահածը...

Ու իրաւ ալ՝ իր մաքուր գաղափարական նութիւնը կը նողկար ամէն գուեցութենէն ու տղեղութենէ. բայց կուսակցական էր, աւելցուց.

— Սակայն, Հայր Սուրբ, եթէ գիտնայիք թէ որո՞նք են գայթակղութեան բո՞ւն պատճառ տուողները...

— Մի՛ ասի, որդեակ, մի՛ ասի, սաստեց Հայր Սուրբը, թէ ոչ գու այ մնջակից կը լէնս նողուեաներու: Սրբապղծութիւն արդարացում չունենայ երրեք:

Դուռը զարնուեցաւ:

Տիար Պատասարեանն էր եկողը այս անզամ: Ներհուն բանակը, նախկին աւազ ու ուղիչ, երկար տարիներ զասախօսած Խասկալիք պարանոցին մէջ, Առաքել Պատասարեան համբաւաւոր ու «Հատ կարդացուած» հրապարականիք մըն էր, մէծ մասնակէս հայտիտական բուրոյ ճիշտերուն, աղքային ու եկեղեցական պատմութիւն, ու «Հայկաղնեան Լեղու»: Իր սերունդին Տէրոյնեցը կը նկատէին զինք իրաւամբ:

Անկան էր իր Հեղինակութիւնը հոգեւոր շրջանակներուն մէջ՝ որ Պոլսի եկող ամէն առաջորդ՝ պատրիքարքարանէն յետոյ՝ իրեն կ'երթիր այցելութեան. ու կ'ըսէին խմբագրատակ մէջ, ժպտելով, որ եթէ Քէշան Սուրբը ուրին գլխի մազերուն թիւը գիտէր, Պատասարեանն ալ նոյն քան նշդութեամբ Շնորհալիին խնկարոյր մօրուքին թէլերունը. ու կ'աւելցը նէին թէ՝ ան մենաշնորհն ունէր, առանց արտօնութեան, պատրիքարքական Դաւիթին գըրան վարդապետը մէկողի քաշելով, ուղած պա-

հուն Նորին Ամենապատռութեան քով մտնելու...

Սույոյդ է որ ոմանք զինքը բիշ մը անձնահամ ու ամպիսնէ բարբառող (ex-cathedra) կը գտնէին . բայց ան' իր պարուցիչ դիտաստութեամբ քաւած ըլլալ կը թուէր իր մարդկային այդ մեղքը :

Երբ Պաղտասարեան սենեակ մտաւ , Հայր Սույորը , յձկելով որ ողոյնին ու որպիսութեանց բանաձնենքը շատ երկարին , հարցուց անոր խսկոյն , ջղային անհամբերութեամբ մը .

— Ի՞նչ ասացիր , յարգելի Պաղտասարեան , երէկուայ անլոր խաղըութեան ...

Պաղտասարեան լուս մնաց ու մտախոհ կը թուէր :

— Զե՛ս խօսա , գուցէ մեղք համարես այդ խաղըութին բերան իսկ առնելուր մնաց գործել ... չի՞...

Պաղտասարեան գլխով նշան ըրտու թէ շատ ճիշտ էր իր մտածածը : Բայց Հայր Սույորը պնդեց որ խօսի , ու Պաղտասարեան , այն ատեն .

— Եթէ ես լուեցից՝ քարինք աղաղակեսցին :

— Շամ' լու ասացիր ...

— Հին ժամանակինու մէջ , Հայ'յր Սույոր , յարեց Պաղտասարեան թալծութեամբ , մեր թշնամինքը անոնք էին որ կը քանդէին , կը պղդէին մեր տաճարները , հիմա մերոնք են որ ստանձներ են անիծապարտ այդ գերը ... Միւրենէրսներուն պէս ...

Արամայիս ցցեց մէկանց իր այծի կլոււիր .

— Տիմ'յր Պաղտասարեան , արքայական խո՞յր զնել կ'ուուէք աղեին ...

— Զեկի թագաւոր կը պասկեմ , պարոն Արքամայիս , եթէ քաղութին ունիք ամբարիշտոնքը պաշտպանելու : Հայ'յր Սույոր , կարծիք հարցուցիք երէկուան ահաւոր դայթակութեան վրայ , պատասխանեմ մէկ բառով . — Հիւանդ է այս ազգին հոգին ...

— Իմ վախն աւ այդ է . բայց ինչպէ՞ս բուժել չարիքն . ահա հարց որ կը կրծի , կը շարշարէ իմ ուղեղ , իմ հոգիք , դարմանը .

— Բայց գարմանը շատ պա՛րդ է , Հայ'յր Սույոր , միջամտեց Արքամայիս , ողեւորութեամբ . կրքեցը պահ մը կը բորբոքին , յետոյ

ինքնին կը հանդարտին . չի՞ որ ոտքի երկար կեցող մարզն ալ կը յունին ու կը նասաի վլրջապէս . անցողական բաներ են ասոնք , Հայ'յր Սույոր :

— Անցողակա՞ն , բողոքեց Հայր Սույորը . երափայ' ես գու . զու եկ մի անգամ Վասպուրական ու ահա թէ Հավակղեր ու Հակալոն շարժում չարիքի ի՞նչ Խունաւոր արմատ է ձգեա ափանքի կուսակցականներու ձեռքով . կ'ուզեն վանքերու տիրանալ , ինչքեր գրաւել . բաժակ յորդէր է . ու գիտե՞ս , յարգելի Պաղտասարեան , ըստ այս վերջոյն դանալով , զիտե՞ս որ այս ամօրէններ երբ զան մեր տղաք յեղափական գրել . հաւասացներով որ Խուս իրենց կողքին է , ու տղաք հարցնեն թէ կ'երգնո՞ւն , այն ատեն անոնք հաւատացնեալ կը գալան յանկարծ ու կ'երդնուն կայի վրայ , ասելով «Խա՛չ , գիւղացու լիդուով ...

— Բայց , Հայ'յր Սույոր , դիտեց Արքամայիս դժգնած . այդ կուսակցականները Կովկասէն եկած քանի մը ընկերվարական , մարքսիսր ծայրայիններ են միայն . ինչո՞ւ կը մոռնաք որ գեն երէկ , տղաքը աղիքի պէս պաշտպանեցին մեր եկեղեցական կարուածները ձարական ունգութեանց ոչմ:

— Իբր ազգային ինչք . շարժառութ բոլորին ատրաբէր էր . ինձ մի՛ համոզի , որդեա՛կ ...

— Բայց կը կրկնեմ՝ Վանի մէջ քանի մը դորիշներ են ատոնք , անպատասխանառու ու անկախ , որ ...

— Կախուելիք ... անկախ , ապրդեցուց Հայր Սույոր :

Ու Պաղտասարեան աւելցուց .

— Ես որոնք անշուշտ բույրովին անհաւատական հանգամանքով , օ՛չ , ներեցէք ... անհաւական ըսել կ'ուուէքի ...

— Ներե՛լ , ըստ Հայր Սույորը , «Թողեալ լիցին քեզ մեղք բո՞» Թողեալ լիցին ...

ԱՐԱՄԱՅԻԾԻՒՅԻՆ . — Կ'ընկունիք կոր , Հայ'յր Սույոր , որ մեղք մը կործուեցաւ . ատիկա ինծի կը բաւէ :

, ԱԱՅԻ ՍՈՒԻՔԲԼ . — Բայց ոչ «մահացու մեղք» , որեւա՛կ :

ԱՐԱՄԱՅԻԾԻՒՅԻՆ . — Մահացուներուն , Հայ'յր

Սուրբ, տղերք արգէն իրենք անձամբ կը պատասխանեն...

ՊԱՂՏԱՄԱՐԵԼԱՆ. — Էսէք մանաւանդ որ՝ տղերք իրինք կը գործեն...

ԱՐԱՎՈՐԱՅԻՒ. — Ու դուք ալ, հիմա, Տիար Պաղտասարեան, նոր մեղք մը կ'աւելցնէք առաջինին վրայ, ու կը ծանրացնէք... է՛հ, ինչ որ ու լրայ՝ «անհաւատավիճն» թէ պահուելիք՝ ես իմ անկեղծութեանս բոլոր ուժովէ կը հաւաստեմ ձեղին թէ մարդիկը կուակցութեան ծայրագոյն ձախ թեւին կը պատկանին:

— Ի՞՞ւ, շատ ճշշդ ասացիր, իրաւ որ դե՛...

— Վախու բան չկայ, Հա՛յր Սուրբ, ցայց տուէք գեւին ձեր ծոցի Խաչը ան կը սասանի, կը գալարտի ու... .

— Ու «Ճապակ յերկեր կործանի» բնդմիջից Հայր Սուրբը:

— Հիանալի գրաբար բայց ոչ հայրական բարբառ, դիտեց Արամայիսի:

— Է՛հ, կ'ուղենայիր որ մինչի անյիշաւչար ու օրնէի՞ այդ մարդիկը հայրաբար...

— Զէ՛, Հա՛յր Սուրբ, ես մինչև այդտեղ չեմ երիթար, բայց կուպեմանի որ հաւատայիթ թէ իրաւ, անոնք կապակերպութեան ձափ թեւէն են, «Թօ»ով, ու մանաւանդ, ու անկառակած մեծապէս ապդուած՝ ալ են Սերմնացանի մէջ բացուած վերջին ամենակատաղի պայքարութիւն:

— Պայքա՞ր, ի՞նչ պայքար, հարցուցին Հայր Սուրբը ու Պաղտասարեան միաբերան ու յանկարծորէն շահագրգուռած:

— Բայց միթէ դուք չի՞ք գփաներ որ Մանդապունին ժամանակէ մը ի վեր, հակադղեր ու նոյնիուզ հակագրօն անողոք և աւելի՞ պայքար մը բարձած է իր Սերմնացանին մէջ.

— Գաւառներու մէջ մենք սերմնոցու պէտք ունենք, Սերմնացան մէջ չի հետաքրքի, պատասխանեց Հայր Սուրբը զդայոտ:

— Իմ մասին, Հա՛յր Սուրբ, ըստ Պաղտասարեան, թէեւ այդ պայքարէն տեղակ չեմ՝ բայց շատ ալ բնակն կը գտնեմ, քանզի մարդը յաւ կը ճանչնամ. Սերմնացան մուտքը գեռ հոս չըրգիլուած՝ կը տեսնէի հոչակաւոր լեզուակարին կծու եւ ջղագրգուէշ առաջնորդողները. ան չըագրեցաւ, չըագեցաւ երբեք պայքա-

յին հաստատութիւնները չարաչար հարուածենէ, եւ հայ ժողովուրդը կոլողիուրան խարազնանէ. կ'երեւի իր կեանիքն միակ համույթ է աղ. սատիսմ կ'ըսէն ատոր. հիմա ալ հայ կ'երը կը քարկոծէ եղեր, իր գերին մէջն է կատարելապէս:

— Ու վաղ՝ Տարտարոսի մէջ անշուշտ...

— Բայց, չարունակեց Պաղտասարեան, Կողասիս մէջ մէկը չկա՞ր հասկցնող կղերահաւած այդ ճամարտավիճն որ՝ եթէ Սուրբ Ղեւոնդ, հաղար չորս հարիւր տարի առաջ, իր ճոկնար կոտրած չըլլար պարսիկ մոդեռուն գիտուն մըրրայ, այսօր ինք փոփանակ Տփդիսի մէջ Սերմնացանը հրամարակելու՝ փաթթոցը գլուխը քեմպէֆի ծախէր, զուցէ, թէ հրանի չուկան: Բայց ի՞նչ են անենանք իր յայտնած սին մըրքերը իր մզած զուելի պայտարին մէջ, հարցուց Պաղտասարեան, հետաքրքութեամբ մը որուն մէջ կարծեն թաքուն անէն մըն ալ կար շացնելու իր խօսակիցները իր տալիք չախջախէ հերուումութիւն:

ինքն ալ իր գերն ունէր իր մտքին մէջ, — Փոսիկսօսի գերը: Բայց Արամայիս չզպասախանեց ու զէմքի մը խաղով մը հասկցնել ու զեց Պաղտասարեանին թէ անվայել էր Հայր Սուրբին զոյլ բացայալուն ուռանայ հրապարակարդին վիրաբերիչ մտածութիւնները: Հայր Սուրբ նկատեց ատիկա ու ըստ:

— Մի՛ քաչուի, ասա՛. կրօնաւոր եկեղեցիի պահէն է, լւս գիտենայ թշնամու զէնքեր:

Արամայիս պրկոնը ծոմբուկեց, ու իր ակամայ տեղի տուաւ.

— Հաս Մանդակունիին... կրօնքը համակերպութեան զպրոցն է. կրօնքը մտքերը կ'ան. ըրլէտ, կ'անձկանց, մարդկային յառաջիմութիւնը կը զանձազեցնէ: Հաւատքը լուօփուն է, չի բռներ, կը փացնէ: Կրօնային գրութիւնը կը հակաս արդիական լոյսերուն. կրօնը ու Դիցարանութիւն է, չի՞մծ ասող մըն է...

— Ծղայ, ես կը կասկածեմ որ այս խօսքեր գու քու քո կարասն կը հանես, ուսսահայ իեղու չի զա, նկատեց Հայր Սուրբը նըրիմաց ծափուով մը:

— Անհաւատակի լեզու է... կորելո՞ւ, գըլտարցուց Պաղտասարեան:

— Եթէ այդպէս է՝ վախէս ա'լ չեմ շարունակեր...

— Շարունակի՛, շարունակի՛, տեսնենք կղերի գէմ ի՞նչ թոյն կը թափի քո Մանդակունին. կարսա ասացի, բայց կ'երեւայ կարսարուն անոր մօտ է, թոյնի կարսա...

— Կղերը, բայց Մանդակունիի կղերը տըղիտութեան ու խաւարի մէջ պահեր է ժողովուրդները ամէն տեղ, ջատեր է անոնց արդար ժագառութեան կենանի ու կղերը, ու ասրիր է մէշա ժողովրդէն, իր մակարոյժ, փիփանակ անոր բարոյական բարեամանը ճնճելու եւ բորբանուէր սիրով անոր ծառայելու:

— Քու տուն չաերի, կարելի՛ է ասիլ. մոնեց հայր Սուրբը յանկած բանկած. կարելի՛ է ասել որ հայ կղեր խաւարի մէջ է պահէ ժողովուրդ՝ երր այդ ժողովուրդ ինքն իսկ՝ հողեւորականի մը, վեհ ի միջի վեհից, Սուրբ Գրիգորի մասն տուեր է լուսաւորչի շահարհի ամիտոս. բայց Սուրբ Մերովդ չ' որ տուեր է այս ապդի որ տուեր, ոսկեդէն բանալիք որ լուսոյ Տաճար կ արցի անոր առնելու. միթէ մեր եկեղեցական երանելի հայրեր ինքն համբուրելի ձեռօք չե՞ն դրէ հայ քաղաքակրթութեան անպին մագաղաթ, — մեր նախնեաց Մատենազգութիւն. Ի՞նչպէս կարելի է ասել որ հայ կղեր չէ ծառայե ժողովրդին՝ մինչ ան իմաստութեամ հովուրէ միշտ ու նեցուկ է եղի հասարակ ժողովուրդին, ամէն առաջ որ հեծեր է ան հայ նախարարներու աւատական լրուի տակ: Եթէ կղեր ժողովուրդի չէ ծառայե, արքունիքի կո՞յդ է բռն արշօք. բայց ներսէն Հայրապետ Պապ թագաւորէն թունաորուած է, ու Յուսիկ Հայրապետ Տիրանի ձեռաքով սպանուած: Դեռ ի՞նչ. կղեր ժողովուրդի արգար մաքառումներ իր կ'արգիլէ բայց մեր բոլոր Պատմութիւնի հայ է թէ ...

— Կարծեն թէ, Հայ' Սուրբ, դիմէց Արամային մեմօրէն, Մանդակունին արդի՛ հայ կղերականութեան է որ կ'ակնարկէ մասնաւորապէս եւ ոչ...

— Լա՛, բայց այդ յիմար կը մոռանա՞յ Աշտարակեցին, աւելի նորեր առնենք - կ'ուրանա՞յ Շահնաղարեան ու մանաւանդ՝ Հայրիկն ու Ալիշան. միթէ Հայրիկի բոյոր քարոզներ զօրակոչչ պէս չե՞ն հնչե հայ սրերու խոր. միթէ Ալիշան

իր և նուագաներով մի մեծ փողար չէ՞ եղի Աղդամին սուրբ Գաղափարին:

— Ու Դանիէլ վարդակամը, յարեց Պաղպատրեան, որ խունկի տեղ պառօտ կը ծխէ կարծես իր բուրգառին մէջ, ու հրացանը ուսպին քառա՞ծ կը գոռայ մեր Զէրթունի հաւատաներուն... ի՞չ, մեր կղերը ողէտ է գուցէ, բայց ժողովուրդ է, ապդ է, Հայ' է: Բայց մենք թողունք, Հայ' Սուրբ, կղերը, — թէեւ չիշեցիք, իր կարգին, Անրասուացի վարդակամը, Նոր Լուսաւորչ, անմա՞ն կանչնող Սուրբ Ղաղաբի Միթիթարեան վարդունին:

— Նա վարոսն նւրուպի է կանգներ, բայց լոյսն հայ աշխարհի վրայ սփոռեր:

— Դո՞ւ ք է որ շատ աղողուր բսիք, Հայ' Սուրբ, բայց թողունք այդ Մանդակունիի ցաւացարեն խելաւ բարբանչանցներու հայ կղերին մէջ. ջրեցիք զանոնք յուղիչ չեշտերով. Հիմա ևս ալ քիչ մը խաղամ մարդուկին յայտնած հակակոս փուճ մտցերուն հետ: Կրօնքը «Դիցարանութիւն», չիշած ա'սող...» ի՞նչ փայլուն ունայնաբանութիւն. ի՞չ, երիտասարդ բարեկամո, հաւատացէք ինծի, ցորչափ մարդիկ հարցնեն ինքինինուն թէ ի՞նչ են իրենք, ուր էկ եկած նե, եւ ո՞ւր կ'երթան, ցորչափ մեղեցիք անհունին որ բութեան անուածուած զօրութեան առնելու, իրենց տպիտութեամբ, ինքը զինքնին անկարող, տկար, զինաթա՞վ զ զան, զերադյան, վերին Ուժի մը պիտի հաւատան: Կրօնքը երկրպագումի բնադրդ մըն է ուրեմն, զուա հոգեկան պահանջը մը. կրօնային զգացումը անբաժան է մարդկային բնութիւնն: ըզգացական ու յուղունական վիճաներու ամբողջութիւն մըն է, արտադրդի՛ ժողովրդոց հաւաքական խոր կիսակցութեամբն: կրօնքը ետակին մասն է մարդկային կեանքին մէջ. կը քրօնքով է որ մարդ աստուածայինին հետ կը հաղորդակցի: Հաւատաց հոգեկան հրճուանք, խաղաղութիւն եւ ուժ, ինչի պայծառութիւն ու չնորէ կը պարգևէ հաւատացեալին, բայց կրօնքը միանգամայն ներքին ոստիկան մըն է մարդկային հոգիին չար զրդումներուն դէմ: Կրօնքը ապաստանարան ու հիւանդանոցն է խոցանի սրտերու, զրան ու վահանն է անկեա երկիւզած բարի հոգիներու:

— Պիտի գրեմ ես քո այս գեղեցիկ խօսքեր, ընդդիմեց Հայր Սուրբը, հասած :

— Անլուռա եկեղեցիկ ճշմարիտ հօր մը պէս կը խօսի, յարց Արամայիս, բայց քանի որ, Հայր Սուրբ, պահանջեցիք քիչ առաջ, որ Մանակունիի բոլոր մատերը բացորոշապէս պարզեմ, պիտք է յայտնեմ Ծիրար Պալտասարեանին որ ըստ Մանգակունիին կրօնքը գիտական հիմք չը ունի ու անհաջող է զարուս իմաստասիրական ոգին...

— Գիտական հիմք, կը ճանչնա՞ք, հարցուց Պալտասարեան զլուխը վեր առնելով վեհութեամբ ու բարձրայօն։ կը ճանչնա՞ք Փասթիօնէն բարձր գիտուն մը այս դարուն մէջ։ վիտք՞ թէ ինչ երկիւղած խօսքը քանդակուած են, իր շիրմին վրայ, իր տականապէր, — իր իսկ խօսքիը։ « Heureux celui »...

— Հայերն ասա, խնդրեմ։

— «Երժանիկ է ան որ Աստուծ մը կը կրէ իր մէջ, Գեղեցկութեան իսէալ մը՝ որուն կ'անսայ. Իսէալ Արուեստի, Իսէալ Գիտութեան, Իսէալ Հայենիիք, Իսէալ Աւետարանի՝ առափնութեանց... » կրօնը անհամաձայն իմաստասիրական նոր հայեացներու, — բայց Ռէնան նոյն իսկ, թէեւ տարակուուղ մէն միտք՝ խոստոված է խնարհասր թէ՝ «կարելի է որ մեր բորոք սիրեալ բանները, ամէն ինչ՝ յաշ մեր կեանքը կը մանապրէք, մտքի ազատական մշակոյթը, Գիտութիւնն ու Արուեստը, սահմանաւծ ըլլան ժամանակ մը միայն տեւելու, բայց կրօնը շաբտի նշուու երթեք։

— «Երկինք եւ երկիր անցցեն, այլ բանք մի մի անցանիցն»։

— Ճէւդ առոր պէս, Հայր Սուրբ, ըստ Պալտասարեանն է Մեր կրօնը քրիստոնէութիւնն է. բոլոր կրօնները անհամանն որ մը, զուցէ, աշխարհէս, բայց քրիստոնէութիւնը պիտի տեւէ յարհուան, զի ասրդկային մտքին կարողութեանը մէջ չէ յանալ ու ստեղծն կրօնք մը աւելի գեղեցիկ ու կատարեալ։ Քրիստոնէական բարյալանին հիմնական սկզբունքն է արդարեւ մարդու Սէրը, ձևառութիւնն, Լոյս, Թթութիւնն ու Ուղրմածութիւնն։ Քրիստոնէութիւնը ամենէն ազատականն է կրօնքներուն, ինչպէս եւ ամենէն բանաստեղծականն

ու մարդկայինը։ Քրիստոնէութիւնը հիմն է նոր քաղաքակրթութեան. ան է որ ստեղծեր է Արեւմուաքի մէն ժողովուրդները։ իսկ Հայեութեանի գրիստոնէութիւնը ի մէջ բիւր բարիքներու՝ պատշաճմ մը եղած է, լայնօրէն բացուած, Քաղաքակրթութեան վրայ։ Քրիստոնէութեամբ կրօնակից ենք մենք, այսինքն Հաղորդակից հոգեսէս ու մտասրապէս, այսարցիս ամենէն քաղաքակրթը ու մէծ ազգերուն։ Ու հիմա զանց Հայ եկեղեցին։ մեր եկեղեցին ազգային հաստատութիւն մըն է, սերատուն կապուած մեր ազգային պատմական կեանքին։ Մեր լիուէն աւելի՝ ան է եղած միութեան գժըր, լաշախից մեր ազգային յարակցութեան։ Արեւելքի մէջ արդէն կրօնք ու ազգութիւնն նշանացն են յաճախ։ Մեր եկեղեցին ինքնագոււի հանգամանքը միակ անկախութիւնն է այս ազգին։ Հայոց ցեղային գոյութեան երաշխիքը ըստ մէծի մասին կը բովածակի Հայ եկեղեցոյ շշափակին մէջ։ անոր զմբէթին անկ է որ ազգը կրցեր է իր ինքնութիւնը անեղծ պահէլ։ Խաչափայուր լաստափայուն է եղան է եղեր որոն կառչած՝ փրկուեր է ան ամէն նաւարեկութեան ու անզնատոյց կորնչելի։ Մանգակունիները որնք կը սոնքան իբր ինք լիինան՝ գոնչ պատմական հիացում մը ունենալու էին անոր համար. բայց, աւելցուց Պալտասարեան գանութեանք, անոնք մտաւորակն դիմաւ ունին միայն աւաղ. լ. իրենց իսկութեամբն իսկ քանդիչներ են, քանդելը տոփանք է իրենց համար...

— Շատա ապրես, Հայր Պուրբը, խանգաղառուած։ «ձախող անսպառ, անսպառ, ես պիտք է գրեմ Վեհափառին ու օնհութեան մի կրօնակ ինդում քեզ համար։

— Ու մի քիչ ալ շնորհ Մանգակունիներու եւ մոլորեալ կուսակցականներու համար, թէեւ այս զերշնները աւելի կը սիրեն «մի քիչ...», ու շաւատեց Պալտասարեան։

— «Մի քիչ գո՞ղ», ըստ Հայր Սուրբը չոր խնդուք մը արձակերպ։

— Խաչագոյնները, խաչագոյնները միայն, բողոքեց Արամայիս, նեղորտած։ կը կշտանաք, Հայր Սուրբը, երբ ուրիշներ կրօնքի պաշտօ-

եները անուանարկել կը փորձեն. իրաւունք ունիք, բայց ի փախրէն՝ պէտք չէ հարկաւ անարդել մարդիկ՝ որ իսենք ալ կրօնք մը ունին, — հայրենիքի կրօնքը...

— Մի՛ նեղանա, որդեակ, մի՛ նեղանա. եթէ ուզեն քեզ համար ալ կը գրեմ՝ ... իշխանին, Աղթամար, որ նա ալ՝ գոհուանակութեան մի զիր քեզ համար ուղարկի... .

Ու նորէն ծիծաղելով ոտքի ելաւ Հայր Սուրբը, տեղ փոխելու, եւ այդ միջնցին պատուհանէն ֆառուն բակը գիտելով.

— Ահա մեր տաքզուու, խստակօն Մարուքէն ալ կուպայ. ես կը վախենայի որ Կաթուածաւար եղած կը լինէր երէկուայ զայթակ- դութենէն...

Մարուքէն...

Թթվուեցնց Արամայիս իր գէմքը. «Դկանուալիս հանուութէիր, հիմա, այդ Փանաթիկոս, անձկամիտ մարդը որ պիտի գար լուտանք ու անէց արձակելու, անկասկած, երէկուան դէպաքի հեղինակներուն դէմ: Իր մտաւոր աղջուականութիւնը կը խորչէ շափուելէ այդ պոռպան ռամիկին հւետ, բայց իրը կուսական պարտաւոր պիտի ըլլար, ի հարկէ, ասստելու զայն, ու ասստելու «անպայտման»:

Արամայիս ննջուած էր:

Հաստափոր ու արիւային, Մարուքէն հովանոցի շատ ծանօթ իսանութպան մըն էր: Խոտապահ եկեղեցաքր, զաժան ու աններոյ եկեղեցական ամենափոքր անկարգութեանց, ան ինքինքին ժողովրդական շատ ինքնատիպ դէմք մը շինած էր՝ զոր կը շանար ալ կենակնի ու անալլայ պահել, չափանցենով մերթ իր մոլունիկ պայտութենրը:

Եկեղեցին ճշմարիս կերերու՝ Մարուքէն պարզուու էր միտու «իշխուե-չըլլատիքի» ամէն՝ իսանուկութեանց, ու քերանն ունէր շարունակ՝ երբեք չիրագործուած սպառաւալիքը՝ ածիկուու չքահանաներուն « կրծկաւ մօրուքը»: Մնացած չէր մարդ մը՝ որուն պարծենցած չըլլար, կասքոնի մը պէս, թէ ինք լացի գիշեր մը՝ ականչն բաներ ու քաշկաներով եկեղեցին դուրս հաներ էր ամենազօր Բարսեղ հիմնարին աղան՝ որ մութին մէջ՝ ճանչուր քանի մը տիկիններու:

փէշերը գերձանով իրար կապելու խեղկատա- կութիւնը փորձեր էր...

Ան հիմա ճամբար եւեր էր Հայր Սուրբին վրայ վաղելու դալու, ու փողոցը իր հանդի- պահ բոլոր ծանօթները կեցնեով իր ահաւոր սրտմտութիւնը պոռթկացիր էր անոնց առնեւ, բարեպաշտուները ցնցելու եւ ոտքի հանելու: Բայց աննոցէ վանեցի վաճառալան Վարդան աղան ու զպրապես Պարոն ներթէուր միայն կրցեր էր յուզել, զոր, այս պահուու, Հայր Սուրբին վրայ կը բերէր, ահա, իբր բոլորքար- կու:

Երեքը մէջ ներս ինկան: Ու Մարուքէն ա- սաց ողջոնի բառ մը իսկ արտարերելու՝ պայթեցա յանկարծ, ցառումնակած, աչքիւ իսկպիճներէն գործ ցցած, իմնթ զարձած.

— Ե՛ ի՞նչ ըստի նայինք, Հայր Սուրբ, աշ- խարհը մէջ չսեխնուած այս խաղորթեան. խայտակութիւն խայտակութեանց, աշ- խարհէին վերըն է անպատճառ, իմքի՞ս պի- տի զայ, Հայր Սուրբ...

— Նստի՛ր, Մարուքէ՛, նստի՛ր, ըստ Հայր Սուրբը, բազմոցց ցոյց տալով:

Մարուքէն ինկաւ անոր վրայ հեւսապառ ու մռնէց:

— Ձե՛մ, չէ՛մ հասկան կոր, Հայր Սուրբ, ժողովուրդը ինտո՞ր ալ համբերեր ու բզիկ չը ըսրե գժուիք փախած այդ ճիւղաները: Է պոազօ, մէկներնին զոնէ մէկ հատ Մարուքէ՛ մըն ալ չէ գտնուեր... Մէկ հաստի Մարուքէ՛ մը. ա՛ն, Հայր Սուրբ, եթէ ես հոն եղած րո- լայի, եթէ ձեռքս անցնէին, եթէ հիմա սանկ դիմացս ելլալին...

— Ի՞նչ կ'նէիր, հարցուց Արամայիս զուազ աղջուանութեամբ:

— Պատաս պատաշ կ'ընէի...

— Ձէ՛, աս տեղուանը մ'ելիար, շատ շատ իսանութիւն բոլոր հովանոցները վրանին կը կուրէիր. Ընելի կ'ընէ կ'ըլլար, կը փանայիր...

— Հա՛, գուաց Մարուքէն, ես սրբութեանց պաշտամն կեցեր եմ ու դուն ծաղելու՞ կ'ել- լես կոր ինծի, հէ՛, ամօթ է, պարոն, ամօթ է, իսկ խայտակներուն թեր պիտի ելլաս նէ՛ միտք յայտնէ, զոյնդ ցուցուր, տեսնենք... տեսնուինք ալ քիչ մը, Հայր Սուրբ, շարուենա-

կեց Մարուքէն հետղհետէ աւելի բորբռքուն, եղած հաղթութիմը՝ պատմութիւններուն մէջ բնաւ զրուածը չկայ, նմանը, օրինակը չկայ. ո՞ւր աւսունուեր, հէ՞, ո՞ւր իմացուներ է որ...

Ու բացուեցաւ սահանքը Մարուքէնի շուշկալիկ, վարնոց բայց, խոստովանինք՝ քիչ մրին ալ տապարիչ պերճախօսութիւնն: Նախատինքներու տարափ մըն էր որ կարծրորէն կի հիմա «սադայէյի»ներուն վիճուն վրայ, սա միորինիկ ու անփեշանալի յանկերովով թէ՝ «չի խաղացուիր այս ժողովուրդին հաւատթին հետ, չէ՞ւ, բնա՞ւ չի խաղացուիր»:

Մարուքէն կերկարէր կոր շատ: Արամացին անհագեցաւ.

— Ե հասկանք, մարդ. գլուխս րոնեց, է՛, ալ լու՛ քիչ մըն նայինք, եղուու կարճ ըրէ. այս ժողովուրդը քու կարծածիդ չափ ալ կրօնամոլ չէ, մասինի չէ. «քարոզը ծոցս է» կ'ըսէ, «քարոզ մտիկ չմէն կրնար ընելի կ'ըսէ, զորուերնիս Ասոտնոց մասց» կ'ըսէ ամէն բանէ յոյսը կրտք ըլլամում պէս...

Համբ Սուրբը բորգեկու շարժում մը ունեցաւ, բայց Արամայիս վրայ բերաւ խկոյն,

— Այս, Հայր Սուրբ, այսպէս է, Հայրիկն անզամ ըսած է թէ՝ «եթէ այս ժողովուրդին հարցնեն թէ հաց կ'ուղէ չէ թէ արքայութիւն՝ ան հաց կը պոռայ...»:

— Հա՛, գուշեց Մարուքէն, հիմա ալ պիտի ելլաս ըսես որ այս ժողովուրդը հաւատք չունի, անհաւատ է, հէ՞, սըսր նայէ մէյ մը... Հայր Սուրբին առջնւեր...

— Ասոանկ բան ըսած չունիմ, մարդ, բայց վախնամ որ «հաւատքիս քՓրեց» ըսելով գուն նոր վայնասուն մը փրցնես, չըրիաթէի՛...

— Ե՞ս, ես չերիաքնի՞ ունաց Մարուքէն, ու զայրոյթէն հեղձամդուկ, Ե՞ս... կրկնէ՛... նայիմ... Եթէ կրնաս... Հայ ասրեպաշչ ժողովուրդը անհաւատ զրիդ, չուսեց, ինձի ալ հիմա տաճկըցնել կ'ուղես կոր չէ՞... Սուրբը մեռն կայ իմին ճակատս...

Ու բարկաճայիթ վեր ցցուեցաւ իր տեղէն:

Նոյն մէջոցին եղօն ներս մտաւ ափսէկ մրմէջ սուրբ բերելով ամենուն: Հայր Սուրբը, Պաղտասարեան ու ամէնքը մէկ էրար անցան, նշան ըրին խատիւ Մարուքէին որ լոէ, հանդարսի, տեղը նստի. անվայել, ամօթ էր ծառային քով, Եղօյի՛ն առջնււ...

Մարուքէն յուսնոտութեան նոպայէ մը սթափելու պէս տարտամ, սառած ակնարկ մը պատցուց իր շուրջ, զլուխը ծռեց, սմքեցաւ, նստաւ:

Ճնշչ լուութիւն մը կը ծանրանար սենեակին մէջ:

Երբ եղօն սուրբերը հրամցուցած էր արդէն, Պաղտասարեան լուութիւնը խցելու եւ մթնոլորտը քիչ մըն մեղմացնելու դիտումով բառ եղօյին, բռնազառուիկ զուարթութեամբ յը.

— Եղօ, գուն ի՞նչ կ'ըսես նայինք այս եպածներուն. կրօնքը, եկեղեցիդ կը սիրե՞ս.

— Մեր գիւղի եկեղեցին, Սուրբ Նշանը, էՓէնափ, հարցուց եղօն, միամիտ ու բարի ժըպիտով մը: Ու աւելցուց՝ Հզօրքին մենանեմ, մի մեծ հրաշք է եղեր հոն, Հայր Սուրբ զիսի:

— Զէ՛, աղայի, հարցուցածո այդ չէ, պատահնանց Պաղտասարեան, իր ինդուըը զրապիլով:

— Հոգ չէ, հոգ չէ, թողէք պատմի, արդէ յեւել. խօսա՛, եղօ, խօսա՛, միշամտեց Հայր Սուրբը ոգեւորութեամբ:

Ու եղօն ըստւ.

— Խմ մեծ հայր պատմեր է իմ մեծ հօր. գիւղեր ու Քրտեր ձիաններով կիւրան մեր գիւղ՝ մեր Սուրբ Նշան թալլելու. ժամու գոներ ամուր էին, շատ ամուր, զազաններ ևն կարաց կոտորել. կը կատղեն, իրենց լոլոր հրացաններ կը պարպին եկեղեցու զէմ. ասաւօս զիւղացիներ կը դնան ժամ. կը տեսնեն՝ արի՛ն կը զաղէ պատերէն...

Փարիզ 29 ապրիլ 1938

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԻՑՅԱՆ